



ԲՈՐՈՅԵԿԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ԱՐԱԽԵՍՏԳԻՏԱԿԱՆ

Ճ. ՏԵՐԻ 1900

ծարկանամ 10 դր. ուկի - 4 դր.:
վեցամյա՞ց 6 դր. ուկի - 2 դր. 50 կ.:

Մակ թիւ կարէ 1 դր. - 50 կ.:

Թիւ 11, ՆՈՅԵՄԲՐԻ

թիւ

ԱՐՍՈՒԹՑՑԱՆ

ՀԱՍԴԻՑԱԿԱՆ

ԹՐԱՎԱԿՈՒԹԻՒՆ ԸՐԱԲՈՒ Ն ՔԻՉՈՑՈՒ
ԷԾ ՆՈՐԵԳԻՏ ԱՐՑՈՒՆՈՒՐՈՒԹԸՆ ՆՇԵՍՈՒՆ
(Տրավակութիւն և կառաջական համապատճեն է ԱՄ. Ա. Հ. Թ. թիւ 11)



Հայոց Յանձնական բարը ընդուժութիւն ինչպէս առ-
անձն, մաս ուշիւք մը ի են-
թագրեն, և առելիս ընտ-
դիր, առանձ առնիք որ պ-
լածնե փափոխութ են ըն-
դիւնական ինչպէս՝ Պատիկ ք-
թավայիշ: Արձանագրու-
թիւնք բաց ի յանձնաւա-
ծէն առանձ համերես չե-
կամ մասնակիլ, ինչպէս
պիր տեսակը կը մաս-

հիմայ տեսակը թէ այս մակ ազդիքը կամ եւսա-
բիս աւտոմիոնի զանակը: Խսդիմն այսօք ընդ հա-
նուած է ի շաշումի Արտօնացման դրբն ինչուն ի-
ւելուք: Յոր չէնք ուզբէր երկուրդել: Մերի համեր
կարեւու է միայն այս կետը թէ նամակներուն յու-
նուին իմրադրութիւնը, զոր եկեղ. Պատմութեան

մէջ կը գտնենք, ուստի է. հայունն թարգմանու-
թիւն մէն է զոր եւսերիս երկորդան է թէ իրէն
ժամանակ եղած:

Եւսերիս բաւական որոշ խօսած է այս մա-
սնէն, եւ այն՝ մեծանուն գլխուն մէջ քանի մ'ան-
դամ: Կամախներուն մէջ սկիզբն իբր նախարան
լի ետակցանք թէ ուստի անի զանակը, հայունն առաջ-
կերպով, զոր նոր թարգմանելով յառաջ կը բր-
ուեր: Քիմուն զնելով ասուարան հիմա հայ թարգ-
մանութիւնը:

Եւսեր. Ա. Տ. (Նոր Թթում): Հայերնն նևսերեա - Ատ-
թում:

Անձն եւ սոյն բնուու Անձնի գու քիզ բու-
նցուննեւ, առաջ ի սպասին սոյն որ ս-
դիւնական յեզկարու, որ առաջ լինի է նորին ս-

1 Այս թարգմանել հարու եղան և ևանեթ այս քոյն մա-
տուր նշան որ ցուկութ համար: Հոգական արքայութեան թ-
իւն (Առ. Ա. Տ. Անդակ 1877): Թէ էն յանցուեն-
կառու: զան հայուստիան կը լիւնք, զանի նոյն ըստավ-
կայուստիան լուրջ թարգմանութեան հկու քամ որ խուռ-
քը ինդուր համար կամաւոր է առկադը չե զնել հայ յայ-
րագուք (Հայուն Լէմեկը) ծոյս ու ուստա ձնա-
ցալուս ւոյ բացւուան, ո՞ւ ուստ պատրիարքուածուան
կը դրից: Եւ յօն ուս առնօնն ծղուուօւս չաջուաւ,
ուս և պաւա ու ու պաւ ուն ամս ուն ամս պառաւուա-
տեգիշուան, ու բաւա ու ու պաւ ու պաւ ուն պաւ ուն պաւ ուն
պաւ ուն պաւ: Ու պաւ ու ու պաւ ուն պաւ ուն պաւ ուն պաւ ուն
պաւ: Ու պաւ ուն պաւ: Ու պաւ ուն պաւ ուն պաւ: Ու պաւ ուն պաւ ուն

2 Ասուր մատղեր առ Կորտօն, Ան. Ար. ծօս. թ. 2
(Բնակիք) մէր սկզ հայունն հկու, որ պատկան գէշ չէ:
Բնակու կը ասաւու Մերի պէտք է շաբաթի հրատարա-
կութեան սիալ իմադրամթիւն ուղղել: Ինչպէս տիֆեն:
բարորդի ուղղե բնագիր մէ ստանալու: Համար:

Սակայն Եւսեբիոս ինչ թարգմանած է, թէ Թարգմանել տառած. Ըստի Թարգմանութիւնը (— որ պատկանելի Ծովաթիւն մ'ունի եւ ձեռաւդիր մ'ունիք աղյօ իսի և գործն ։) և անէտ զիւած հայ թարգմանութիւն շատ աւելի որոշ կերպով զաւսերիս կ'ուն թարգմանէլ եր և կարգան «զոր առնել և մր ևս պիտու (Խոյեմանանեա),» (առես վերը). Խոյց յշի բնութիւն այսպէս որոշ չէ. ոյլ ըսդհանուր կերպով կ'ըսէ «որք առնել և են (իյուն անվալդիւնաւ) և . . . բորբոքնեան . . . առաջ առաջնութեան գործ կամ «Հուն եւր», մնացէն կը տեսնուի Եւսեբիոս բացայստ չի յարաւանք թէ ինքն անձամք Թարգմանած ըլլայ, որով խնայնի ըսդհանուր են այս մասն մրա խօսքեն աւ. (Հայուն. «Ի գործ որ իշուս անդ», «Ի հայուն պատմութեեն», «ու յանաբառ . . . Եւսեբիոս լեզու թարգմանեալք, եւն.) Առաջ իրաւունք ունի Տիքոսոն որ «քիչ հաւանական է և Եւսեբիոս թարգմանի ըլլայ», առաջ թէ ու տեսլի պայծառ ըստ կ'ըլլայ ոյնք, բաց շնչել զիւտեր որ կրնար առայբերնեն այսպէս դիրքութեամբ Թարգմանել, քանի որ տեսնական ըկզաւց այսպէս հերքութանին շատ քիչ ծանրաւութիւն աւելի, Զիւտեր եւ իշտ, մեր կ'ըլլայ համար այնպէս կարեւոր այլ չի այս հետո: Առաջ զի ինդիրը յէտական այս ինք, ըլլայ թարգմանիւս այս ինքն ինչն Եւսեբիոս, ըլլայ ինչը լոյն թարգմանել առողջ: Որոշ է որ իշտ՝ կամ եթէ կ'ուզուի ըսդհանրապէս կամարից հայութաւոր մատուցաւարնին՝ «Համար եղած և այս թարգմանութիւնը, զոր «տարապարաւուց կամ «յանպէտ», ընկե տառած ըլլայուց համար տառծ գրած է բայ գործ քոյլ. (առես վերըն խօսք)» — քանի զի խօսք այլ թէ ինչ էր ոյն «դրաւոր վկայութիւնն, կամ առորի մատեանը:

Առորական պիս «գործ վկայութիւնն, կամ մատեանը, որու հեղինակի խորեանց յանուանն առ յիշեալ է իր «Դերութիւնայ որդի Ավշարարոց դպրի» (Բ. 12), երար տառն կորուած էր, մինեւ 1864ին կիւրդուն հրատարակեց մաս մի, իսկ Հ. Ա. Անշեան 1868ին ամբողջիւն հայրենն եւ անոր գաղղիւրէն թարգմանութիւնն, իսկ Փիլլիպու 1876ին առաջնին անդամ տարաղջակէն նաև տոռքն, և որ ոճգեւ նոյն կերպարանց ից ներկայանց իրեւն Եղեսութիւններէն բարուած: Հաւութիւնի մասն անէ եսքն եղած եղած մթիւ քննուածիւնը յիշել եւ ոյն նոնքով զարդի. Հսու կարեի չէ, եւ մեղի համար աւելուր ալ ալ բաւական է մեղի պիս քննուածիւնն որդիւնքն այսինքն՝ որդի Լարուքն էսպան այն է, որ Եւսեբիոս տեսնծ էր, բայց իւր նախանին ձեւն մեջ (Acta Edessena), մինչ որդի ասորի գրաւուքն (— որուն ասորի ձեռապիսն որդին Զ. գործն է, —) փոփոխեալ է բաւական հսոյն անխնանին աւելի կամ նուազ այլպայման նոր խերագութիւնն որ. Համապայն վկայի է հսու ալ — Հսու ի նկատի կ'անձուի յատկապէս թղթէրք, — զաքարեալ Եւսեբիոս, որ թարգմանած է զաքարեալ ասորական նկատին, մինչ արդի իմբարդութիւնն Եւսեբիոսն եղած է. Դ. գործն վերըն իւր նուեւ և գառ սկզբէն: Այսու համար կ'արքէ անձնել թէ հսու ձեւն ունեն թղթէրք:

Առուց մէջ, որ զուցից բուն հայուննիքն եր, ի հարցի անժիւն են մատենագիրերու գրաւուքներ, որ Աբրամու զոյցն ու յարակից կը պատմէն կը յիշեն, սկսելով նոյն իսկ նիփեմն: Անձնութիւն իշխանց արդէն, որից շատերը կ'ինն անձնութիւն իշխանց քաղ յիշուած: Մեզի համար որ միայն թղթէրուն կը զազինէ, կորեւոր է միայն վերըններու անձնել իրենց տորական ձեւնի մեջ: Ես հսու համապայնն է գարձեալ այն՝ պատն նախան:

1. Carton, Anc. syr. doc. p. 5-23 (թ. և թթվ.՝ Ազերութեան Եւսեբիոս, Բաւթ Աբրամու ևն. ապ. երաւանց 1868: — Ալուստիկ գիւղապէտ որդի կենացութիւնը թղթ Աբրամու թղթաւորութիւն Աբրամու, Անձնութեան 1868: և. Լա և սնին, Lettre d'Abgar etc. Venise 1868: — G. Phillips, the Doctrine of Addai etc. Lond. 1878.

Հ Հման, յիշտակառած հայրենն առ համեմատ «. . . զի ի ունել յիշտակառածաց: Սպանուն եւ յիշտակառած յարութեանը Սպանուն (Ճ.՝ Համայն), որդի Աբրամու որդի Թագաւորի գրեաց զամենուն ինչ որ միանալ էր իւր նուեւ Հայէ տարբարու . . . ձեռ արիստական իւր Անձն (Յ.՝ Կատանան), Համապայնը Թագաւորի, եւ եղին ի առ յիշտակառած քարտիսից, որ զին մատեանիւ և ոքէն արցանական: և . . . մահակ Համապայն անձն անդր պահէն հաստատութեամբ տամաց արհամարդանութիւն:

2. Անորուց զուցաւենքը ան վերը՝ օւսուանախութեամասնութիւնը, Գիւղը՝ մբ Տար Աբրամու, Անձնութեան Համապայնը, 1868, էվ 48: Համար արդէն տարեւ հայուն յիշտակառածաւ:

3. Բայց ի Կատի խորեւ, զոր Արք տիրի: իւր կամ ենթական իւր աղյօն կ'ըսէ առաջ առ ու ուսկան ենթական վարչութիւնը (Վ.՝ Վրիշ, Catalogue, II, 359: Բայց ի Կատի խորեւ, զոր Արք տիրի: իւր կամ ենթական իւր աղյօն կ'ըսէ առաջ առ ու ուսկան ենթական վարչութիւնը (Վ.՝ Վրիշ, Catalogue, II, 359: Անորուց մէս առ Տիքոս, p. 23-5. Lipsius, Acta p. CIVII-VIII).

կանք տեսած էր և ւեւերիսու, պյունքն՝ Լորությոց
գըրին, որ իւնչիքն ևւերիսու յունական թղթե-
րան համար նշանաւ հիմքն է թղթերուսորցը առա-
րական օրինակերպն եւ խմբագրութեանց; Հնա-
գոյն ընդդիններէն է նաև այն, որ մասնած է
Միջազնուոց առաքելոյն Մարեայ վարոց մէջ, որ
իր և կամ Զ գարու գրաւած կրուքի, համառ-
առածած խմբագրութեանց; Նշանաւ համառ-
խմբագրութեանը հնուու Ազգուութեանը, որ
ժ դարու ձեռաքիք մէջ կ գտնուի; Պարիսի
մէկ ձեռաքիքը՝ գրաւած 1264թն՝ կը պարուածէ
թղթերն, որը հրատարական է Տիեզրուու; Երեսա-
շատ ուրիշերն այ գտնուիլու բայց ամի՞ համար
բաւական է ոյցափափու այլ քանի որ Լորությոցի
դիրքն է Տիեզն այս ամենու, ոյնոյն կարեւոր էր
առենուէլ. ուստի կը զննենք յանրովան, ի հարի ոչ
ասորի թխագրութեանը՝ որ մեւրու է, ոչ ու այսքեր-
թարգմանաւեանքն, որ որդէն հաւատարիքն է
համագրին; Եղած քանի մը առաքերաբիւնն կը
նշանակենք սարեւ: Տիեզրունի հրատարական
ընթիրն՝ որ իրեւն անեսի գրուած՝ արգեն յա-
տուկ խորացաւներ ու ունի, առաքերաբիւնն կը
ցուցընէ, որնց կարեւուրէր նշանաւ կը նշանա-
կենք իրեւն Պոլ (Պարիսի) մեաւքիրինթերցանը,
ի հարի այլայսփափափ իւնակ իւնակութիւնն
կը դիրքէ. ըստ ասոր վնչեսի առաքերաբիւնն
իրեւն դիրքն է Տիեզրու ամառութեանը կը զննենք
Մարեայ վարոց միջի ընադիքն, ուր նշանաւն ինչ-
պէս Լորությունի բոլով պատման թղթերն ամի՞
շնորհած են թղթերն, նոր Թարգմանելով սարք
ընդդրեն: Ահա այս սորուական թղթերն որոց
ևւերիսու ընադրեն եղած կարեւոր սարքերու-
թիւնն ընթիրն կը նշանակենք:

ևսորընաւայւ և Աս. եւ Պ.:

Վարց Մարեայ:

Գրեպայնաշնուն թագութ
եւ այս տակեւ ու քիչու-
առքի ձեռքն Անձրէոյ հաւ-
առաքը... ըստ գենաւ
պայտէն:

*Ավարց Արամայ*⁵ աս. Ավարց Արամայ (Ալկո-
Ֆրանս Բիլլի Դու. որց մա) իւնակ պատճենի առ.
եւեւեւլ լիրիկ Հրետանու Փիթիր, ուղղին:

¹ Acta S. Maria, Cet. J. B. Abbele oos և բարձ-
րական գործ՝ *Analicta Hollandiana*, IV (1885), p. 43-138.
թղթերն ընթացի եւ լուս. թղթ. անտ. էլ 53-4:

² Add. 17,218 Երեւան. Թանգ. Wright, Catal. I,
100. (ասոր ընտիրէն լշեցած համեմատէլ.)

³ Bibl. Nat. Ane. fondas12, fol.191. Հրատարակուած
Տիզերու, ո. 195-6. որ Լորությունի սարբարտիւնն
այ նշանակած է:

և Պատմուածքն մասին տակ Պ. իր անկան օրինակ,
իւրաքանչ մը յօրինէ Յ բուզզ զոր սաւածաց Ավարց ար-
քաց Աւահայ (առաջ մասն անհնիւննեցի):

⁴ Ավարցանց = Աս. Աւահայ (Աւահու). ան մըը:
Մարեայ վարոց կը սախոր ու կը կռէ իւնի այս, որը եկման
այսունշն է Թարգմանեկիք, պահեւը ևւեւերիսու սասրաքն
հայերէնն ընթէրցուածն = տոնացչու:

⁵ Ավարցն հոյց, Աս. եւ Պ. "Գործիքն բայէն: Ընթեր-
ցուած կը եւ սաւածի է բայէն, ըստին՝ պահիքն ազատացն ըստին:
և ըստին ազատացն իւնի այսին: Կազմակ առ ու մասն ու կը իւնի պահիքն անսպանէն, և ըստին ազա-

տանէ ի գործարիք կրուածա-
կնե՞ն, ուղիղ է: Եւս այս վան ամբուլա-
թեանցք զոր առնաւ, ու զին ամբուլա-
թեանցք կը ամբուլա-
թեանցք պարու առ ու իւնի կը ամ-
բուլա-թեանցք զամանակ կը ամ-
բուլա-թեանցք զամանակ: Համա-
նակութեան թիւն շաբաշա-
պատահ է ամբուլա-թեանցք կը ամ-
բուլա-թեանցք ամբուլա-թեանցք: Ամբուլա-
թեանցք ամբուլա-թեանցք ամբուլա-
թեանցք է իւնի ամբուլա-թեանցք: Եւ սեղածա-
ութիւն ամբուլա-թեանցք է ամբուլա-
թեանցք ամբուլա-թեանցք: Եւ ամբուլա-
թեանցք ամբուլա-թեանցք է ամբուլա-
թեանցք ամբուլա-թեանցք: Եւ սեղածա-
ութիւն ամբուլա-թեանցք է ամբուլա-
թեանցք ամբուլա-թեանցք:

⁶ Հայոց յառակ է որց կրիւ եալ յերկի (որ. իւն-
իւնիկուլ) Հայեաութիւն է ուղարկացն, Աս. եւ Պ.
Պ. կը ամբուլա-թեանցք երկրուածին եթանուածին (ամբուլա-
թեանցք ուն ամբուլա-թեանցք): Եւ վայու,
եւ բայցաւու զամանակ ամբուլա-թեանցք: Եւ ամբուլա-
թեանցք ամբուլա-թեանցք է ամբուլա-թեանցք: Եւ սեղածա-
ութիւն ամբուլա-թեանցք է ամբուլա-թեանցք:

⁷ Հայոց յառակ է որց կրիւ եալ յերկի (որ. իւն-
իւնիկուլ): Ամբուլա-թեանցք ամբուլա-թեանցք:

⁸ Ամբուլա-թեանցք ամբուլա-թեանցք կը ամբուլա-թեանցք: Եւ ամբուլա-
թեանցք ամբուլա-թեանցք ամբուլա-թեանցք:

⁹ Ամբուլա-թեանցք ամբուլա-թեանցք ամբուլա-թեանցք:

¹⁰ Այսուն ազգինքն հայերէնն է թղթսկու կը ամբուլա-թեանցք ամբուլա-թեանցք:

¹¹ Ա. Վ. Պահուած պատճենի ի յիւն պահուած: Եւ ամբուլա-թեանցք պատճենի ի յիւն պահուած:

¹² Եւ սեղածա պատճենի ի յիւն պահուած:

¹³ Եւ սեղածա պատճենի ի յիւն պահուած:

¹⁴ Ավարցանց կը ամբուլա-թեանցք ամբուլա-թեանցք:

¹⁵ Ավարցանց կը ամբուլա-թեանցք ամբուլա-թեանցք:

¹⁶ Ավարցանց կը ամբուլա-թեանցք ամբուլա-թեանցք:

¹⁷ Ավարցանց կը ամբուլա-թեանցք ամբուլա-թեանցք:

¹⁸ Ավարցանց կը ամբուլա-թեանցք ամբուլա-թեանցք:

¹⁹ Ավարցանց կը ամբուլա-թեանցք ամբուլա-թեանցք:

²⁰ Ավարցանց կը ամբուլա-թեանցք ամբուլա-թեանցք:

²¹ Ավարցանց կը ամբուլա-թեանցք ամբուլա-թեանցք:

²² Ավարցանց կը ամբուլա-թեանցք ամբուլա-թեանցք:

²³ Ավարցանց կը ամբուլա-թեանցք ամբուլա-թեանցք:

²⁴ Ավարցանց կը ամբուլա-թեանցք ամբուլա-թեանցք:

²⁵ Ավարցանց կը ամբուլա-թեանցք ամբուլա-թեանցք:

²⁶ Ավարցանց կը ամբուլա-թեանցք ամբուլա-թեանցք:

²⁷ Ավարցանց կը ամբուլա-թեանցք ամբուլա-թեանցք:

²⁸ Ավարցանց կը ամբուլա-թեանցք ամբուլա-թեանցք:

պարուա կը կը ճիշտ այս խնդրին մէջ, խչպէս
վեր լիշեցնէք: Միայն զգբնակը է որ ճիշտ այս
պարուաւած նոր բանափոր թիւնը հասայն կղզա-
կացութեան կը հասցնէ, զըր դարեր յառաջ
մէնած են ուրու Հարք աւ, եւ այն՝ զուտ տառածա-
արանական տեսակիւով: Ծանօթէ է որ Գեղարիսէի
տրուած վիրուն անձիւեր հրատարակած է թղթերո
այ, բացայս այսպէս՝ Պատում Յւնասէ ու Աբ-
րամ անւելստիւն: Թարբէ Աբրամը ու Յնասը ան-
տերուն:՝ Մասնաւ Գեղարիսէի մասմաթուզէն
որ իր թէ 494ի Հառմայս վաղը մը արևմա-
դրութիւնն է, իրենին խնդրիւնն է, ոճէս պլ-
եալլ կարծիքներու եւ վիճերու տափթ աւած,
բայց ոճէս կը ցացընէ թէ եւ գորու վիթքներ կամ
ամէնն ուշ գորու սկզբն ինչ գաղտնակոր ուներ
Հառմայս եկեղեցական գառա այս թղթեցո վկոյ:
Ըստ օգոստ շնուի, երբ՝ օրինակի համար նիւրը
(որ Գեղարիսէի վիրուն վաւերափակ ինքնաւուք),
փաստու ճանուք մը ոճէս սանով թէ յնապէս
մայս թղթերու նշեցնէն ըստու ըստու է իսա: Ա.
Դրց հանձնի մաս ըստու: ու թէ ոճէս
ասազառառաւթիւնը: Այսու զի եթէ ոսուցիւ հարա-
ցնին, Տեսաւ մարց հարաբուզ պատուամեր,
անհնար եր որ ընդհանուր եկեղեցը անձանօթ
մար այս դոչ գրաբ պատուամ քրիստոսի, եւ
անվաներ վճռուեր երբեք այս կամ այս իմաստով:
Ասուածաբանական տեսակիւն ամէնն լաւ շշ-
տած են Ա. Եկեղեցին (in Ezech. 44, 29) եւ
Ս. Օգոստին (contra Faustum, XXVIII, 4, de
consensu Evangelistarum I, 7), բացառիկ ճճե-
լով որ Քրիստոս Տէր մեր երաւոր բան մը իւ բնաց-
ն, թէեւ ինչպէս Ասորիք թղթերս, Գնոսափ-
կանը եւ Մասնեցեց յօրինուն նն՝ դիր առ
Պետրու և Պավուլու: Այսու ալ կ'արքէ Ա. Օգոս-
տինոսի նուօր թէ՝ “ութէ առանցուած էին
թղթեր (literae, գրուածքներ) որ նոյն իսկ Քրիս-
տոսի ինքննեն կը վերաբուխն, Բնչպէս կանար
ըլլաւ, եթէ առուելի իրենն էին, որ չսրբացաւեն,
շնորհանելին, ամենամեծ նոխութեամբ շփայէին
Անոր եկեղեցւոյն մէջ եւ եւն:” Թօնուու սահման
այս կէտն ալ, քանի որ մեզի համար կարեւոր չէ
զրացէլ այլիւալլ կարեւութիւններով: Այս ձեռով
ընագրիներ կամ ամէններ եւ որոշ ձեռուած Արձո-
ւագործիւնը մը, օրոնք քննուուն արժանի էին
բանափորթեան տեսակիւով: Այս եր զոր յու-
անը կատարեցին ներկայ գրութեամբ:

Ի վիրու տեղը չէ կրիւել որ այս ամէնը
ըստն մեզի Հայոց չի վերաբերի: Բայց եւ այնպէս
ընական է որ Հայ գրականութեան մէջ ալ ընապ-
աւակ շըմանակ մ'աւնենար զցյուս: Եւ այն երկու
ձեռուն այս յօւնական եւ աստղական: Արդէն
թղթերու ընագրին նոյն կրիւն ձեւերով ալ

¹ Deeretur Gelasii VI, 57-8: “Epistola Jesu ad Abgarum apocrypha. Epistola Abgari ad Jesum apocrypha.” Քանդակ առ Մանս, VIII, 152: Գեղարիսէի վայրը մասն հօնու: Ի միտ ուլո՞ւ Հեփել, Concilien-
geschichte, II (1875), 618-623: ուր մէնաւէն նն բացա-
թէւ գրեցեր:

² Հման առեւ Lipsius, Abgarsage, 6 եւ ուրիշներ:

թարգմանուած եր հայերէնի, յօւնականը՝ ծւետ
թեոյ ներկու: Պատմութեամ, ասորուիանը՝ Կորու
թարգմանութեամ: Կոյ երրորդ՝ հայոցեալ
ձեռ մ'ալ, այն՝ զըր նորութիւնի կը ներկայացնէն եւ
որ բաքերամասոր թղթերու գրուերու եւ իսուա
րուեր պարտաւերը միոյն կը շշովիէ: իսկ բառ
թերիւն զուհան է ճշշութեամ՝ ծւետիոյ հայ
թարգմանութեան համամատ: նթէ հայ գրակա-
նութիւնը լիսվին պրպատի, շատ ասաղ կնանց
հաւուի այս տեսն զցյուներու, եւ յատարակու
թղթերու մասին: Հայ պատմութիւնը ուղարկուար
խորհնուցոյ կը հետեւին, իսանելով կրթեալ ուրիշ
պարփակներ ալ: Բայց թղթերը որ մեզի համար
հայ շամանիսթիւն ունեն, յատա յատաշ չեն
բերածած բացացի, այլ մայս անսարքաւու եւ յի-
շուած: Այսու Յովհ. Կաթոլիկոս, թօնին
Արքանիւն, Սու. Ասորի եւ ուրիշներ: Ընդհակա-
ռակն լիսկառու կը զըր բնագիրներ ժ գարուն
Աթուածէան հետեւերը Խորհնուց ընթիրուա-
ծին, ուր ասկին քոնի ժոնի հը հասպարցան շղե-
մանք կամ: ² Ենթէ յիշեր ուրիշներ: վասն զի մեր
պատմուի չէ Արքարու եւ յասուկից զցյուներու
Հայոց մէջ կատարած գերին պատմութիւնն գրել,
որ նիւնի յատուկ սառաւամսիսութեան մ'արքանի
նիւթի: Հայանակն իրը վիշտրան յիշել երկու
գրուածք, որ թարգմանութեան կերպարունը կը
ներկայան: Ասոնց մին է “Ցաղաց դադունիւն
ուորք եւ տառածածին իւրաք, զըր գուեւ պրոց
հարց յարեւել յւետունի իւրաք եւ թարգմանուցին:

¹ Յովհ. Կիր. գլ. Զ (ապ. Երաւա. 1887, էջ 48
և.): — Քամբ. Արք. Ա. Զ (ապ. Վետր. 1887, էջ 46
և.): — Ասորի. Ա. Ե (ապ. Վետր. 1885, էջ 65 և.):
Մեռ. Ա. Ե ուրիշներ:

² Ա Արքանէան, Ա. Շա-Մ. (ապ. Ա. Աղազարուստ 1871,
էջ 48-55): Թղթեց ասորիքներին եւ համամատ-
ութեամ վերաբեր զըրին (Խոր.՝ Եւ ալ.): Պարզ Ար-
քարուն առ Փրեմ: Անոր Լուսի (պայմին): “Արշադին,/
և և Չ. ուղղելի” (Արշաման): Էլուան ավանցիք, որ երեւե-
ցոր յայուածներ լուսու եւ իւր ու քայլութեամ զը-
րուած է ներու հուսուուցու տառած ... և աս զարու պրեմ,/
և զա ուզ հանել է նորդանին. եւ որ մանամ շար-
տութեամ է ներ երկու հիմնականթեամ քաջնու: Դա
ու վահաւու: ու գոյ էսուու Ասուու իւրաքի միոյն յա-
րաւունը: Ես կամ թէ սորի իւր իւր ու պատմուած նու: Ես որ ու-
տառունն զի նորա հասանցունը և իւրաքն իսկ վաս-
տ զի գրեցէր ... Եւ իրեւն կատարեցից զցյուս, այս հայ-
քարացը: ... Եւ իսան քայլ եւ որոց զի բազ եւ նոր-
ակացին ։ Ասուու թարգմեց թէեւ Խորհնուամբ տառածն
է հայ, շատ ամզ Սուսերու հայերէնին համամատ: իսկ
զի ամսուն եր իսր ասին հայ Խորհնուաց որինախ,
որու ասորիքներին իւրաքն զամիք պարիւն են: —
Թղթերու ընագրաւ: Կը դն ասեւ Մինիսու Սուսեր (ապ.
Վետր. 1879, էջ 24-5): ասենը զի Խորհնուացն, կամ որպէս
Կը բարուն Մուսես:

ի հայ գեր.՝¹ շշիսենք սառաւի թարգմանութիւն
“ապօտակից դրայ” թէ ոչ զոնէ ամբողջ հայ գրչի
կարասանիք մնի է, և նպատակի որոշ այս է
“պատման սուրբ լույս Եւլուրուոր սուրբ ասիւնը,
զր յեսոյ կրիմ հաստատեած սուրբ գրետիւոր
Լուսուորիչ եւն, եւ զր՝ ուրիշ գրիչ մը մ’աւելի
կ’որոյք գրելով”² “Եւ իւզըի ի վահեր Ցարունոց
երկիր ն Եւրոպէ”³ Գրովն այս իւզն արդէն Սիրաց
յերան վայ կը գտէ՛ Մոլոխի մարդարէի գրո-
ծածակ եւ ման իւզն, ողնոյն՝ զր Մարդարէնացի կէ
գործածէ, զր Թաթէւու Ներպատի կը բերէ եւս եւս:
Մերի համար Հետազըրբառակի այս իւզն, որով
հայ նըրպար եւ իւզըն զոյցին մէջ խանճանց
է թշթերու զարմանալի համառատուած ձեւ մը,
որ է յալորդը:⁴

Եւ յարժամ զբարչի համբաւն եւ դրանեւ-
ին զր համբար Յնաւու օրին Մարիամու,
Հասունէր ու Արգոր թագավորն Հոյոց եւ
Լուսուց, ասացնեց ու նո զահամարի
ձաւոյու իւ զահամարու եւ զննախու ասրա-
հանափ ազնուածու հրազդական առ Յնաւու
որ ունէր օրինակ զյա:

“Տէ՛ Յնաւու օրին Մարիամու, ահամարի
իրկու բան եղան կամ առաջ իմ, զի կամ զու
Հասունէր եւ եւ կամ օրին Ասունէջ, Եղմար-
ապէկ համատաւ,
Եւ լուսու եւ մը թէ ուս իւրից
իւրուաց եւ կ շրաբասն ասիւ եւ մանէւ: Կայ
իմ բնի արտօք մի փոքրից իւ ամենոց բարեց եւ
այս զաղանէս, եկ զի ընթիւցու իւ փառն,
եւ բժշկն վել:⁵

Եւ Յնաւու պատմանակի եա նոցս թէ Ի
անձնաբարչ եա, եւ ազգին անմ թուղթ-
պյուռէ զեկալ:

“Օքնու եւ զու եւ առուտ ժու Արքար,
եւ եւ յունաս ուն ու ուսուր է՞ ու ու գոյին
եւ ոչ կարեն գուլ, բայց յու համբանացին
բնյ յերկին առքին զի յաշիերաց ինց,
դէ ենիւու բժշկնի զայիւու:

Ինչուն կը անհսկ զարմանալ ձեւ մնի է
ամբուլը, բայց յատիկու Եղեկու որհնէթեռն
բանաձեւը: Նման բնյ մնի եւ երկրորդն ալ այս է
անձեռն կամ զոյցիւնոր այս զարմանալի հաս-
նեցուու, ու օվակնուու Հասեմու կը իր
նակասու, և եւ ուր Արգարու զոյցի բանի մ’ան-
գուու շաշափանէ է: և միւ պյուռ կայ յատիկ Հաս-
մ’ալ օրուն խօսքին է՝ “ապին նպիփանու յա-
զագու Պուրաքէնին Ցետան, ոյինքն Պուրաքէնին
որ ի Ցետանէ առաւ Արգարու”⁶ թշթերու միաց
անհերթուած են հոս, ասիսյն մոցուած չէ ունեն
ուռիսից ոքհնութիւնը, վերենց շատ նման ձեւով

¹ Եղաղ. մեր Մոտ. Բ. 257, Թզ. 47-49ը, ան
“Յացակի, 650, ուր զարմանալին յառաջ բեռն ենք:
2 Անահ Յարենթեանց Քրիստոնիք, զրաւաքը՝
Բ. 898, Թզ. 36ու եւս, ան “Յացակի, 851:

³ Բ. 257, Թզ. 48ու-ցւ:

⁴ Մեր Մոտ. Բ. 11, ցեղարձու ան “Յացակի
102-7:

⁵ Անահ Անա 1 (Բ. 11, էջ 439) “Իս Ցերն կ նմին
երեկոյ ին ուն համարելիք Առքապանիք, իւ անգ
եւ զատառական երեկոյ լրացրաց ուրցուն, եւն:

⁶ Անա կամ հու Մ. 11, էջ 735-45.
“Յացակի 100:

մը: Եսկ ամբողջ ճառը, ուր զարմանալի բաներ ալ
կը կարդանիք (— Արգար եղան է որդի Տիգրանայ,
Տիգրան կը շնչի զնուհան եւն եւն), յատկապէն
Դասաւալիք զոյցին մասին է, անոր պատմու-
թիւնն, գործած պանչելիք եւ նամաններ, որուք՝
թէն կազ ունին մեր քննութեան առած նորոնի
հետ, ասկայն հու տնտես կըսենք՝ ինչպէս ըրինէ
ցայս կոմք միա յարակից զոյցիններ ալ ու ուրափ
չնչարձնի է այս զոյցիններու շընանը նաև Հայոց
քով, եթէ նկատի առնաւու նաև միայն Յայու-
մաւուքները:⁷ Առող մէջ ընդհանրապէն թշթէերը
կը մշականի միայն: Քիչ անգամ թափակիքութեար լին-
ասաւ զրառակ ուն նույց հու ալ երկու եւ եղան կը
գտնինք թշթէերու բնագիրը, բաւական ապարա-
խմբագրաւած, եւ այս միեւնայն ունով երկու բոլ-
որգին ապարեք զրառածներու մէջ, որոց մին Ար-
գարի պատմութիւնն է կամ “Յիշատակ է թա-
գարակին Հայոց և Յուսուց Արգարուն եւն (թ. 7,
Թզ. 283ու եւն, “Յացակի, 34), միուր Պատմու-
թիւն Պատուառուին, “յորում նկարուան էր Անե-
տուուք զոյցիւն նորս (Քրիստոնի), ողն թղթէ-
րանը (թ. 219, Թզ. 476ի եւն, “Յացակի, 566-
7): Ահա այս բնագիրն համեմատ այս երկութիւնն,
ուր Դասաւալիք Պատմութեան կարուոր ընթեր-
ցուածոց ապարեքներն են: Տառապ կը թղթէ-
րան են եղան առ Արգարուն ու նաև կը թղթէ-
րան է Յայուցինքն անգամ կամ առ կը թղթէ-

թու զրեաց առ Յնաւու պյուռն (Յն գրեաց
թաղթեարի պյուռն առ Յնաւու պյուռին իւ րարե-
րար, որ եղեկուար յայուորէն, իւ րուալմա-
ցայ, ողջն լաւեալ իմ զան բո կն զան նշանացոց զր առնեն,
զր գանձնուար գու, զրաստուար զի զինի-
ական բանուար, զեւս պիցին իւ մարդու զամէկ հա-
նական զինացանեան եւ պայլ աստիւ-
ժէ ան անթէիկն ըջշին զու առած գեղը եւ
արդասուու, նուն զննաւար յարացնան զու: (Յն անցածք զի առնեն զու, ուր զրէտ առնէ:

⁸ Ան. էջ 738 Զնին գրեաց եւ մերհան կուլուգ
եւ զիերն զու առ նո մեծա պատու-... և Ֆիւ ըն-
կալու նու մասաւուցին ողջունին, եւ անգն հրա-
մացու թափուց զրէտ զատառակին Արգար պարագ, եւ
ուրագու վու զանաց ուր Արգար, եւ ուր Մ. Եւ եւն-
ուսուց ուս, ու ուրագու ուրիւն տես իւ տուուտ է ու-
որ ու ունիւն, զի և ելու բեր եւ, եւն:

⁹ Համա Պատուառութիւնն, որ այդէպու
ենթէր իւ գանձնուար, Թիգրանու (Յացակի, 34) և
առող թղթէրու (Պատմու: Թ. 10, Թզ. 234, Թ. 219,
Թզ. 184ու, իու “Յացակի, 70, 561”) արգար եւ Թագեւուն նաև Ա-
ռամաւանչն Արգար յայուորէն թագիւնութեար կն պատմութիւն
կազուած եւ երեկու, մեր կամ թղթէրու, կայ բանիկան
յանաս, մեր “Յացակի”, 26, 560, 896, 898: Ուրիշ զոյց մէջ
է զամ. Ամկար պատմունին եւ Արգարու, մեր “Յացակի,”
48, 747 (Թ. 313, Թզ. 277ր): Արգար եւ Թագեւուն նաև Ա-
ռամաւանչն Արգար յայուորէն թագիւնութեար կն պատմութիւն
կազուած եւ երեկու, մեր “Յացակի,” 426: Թագիւնութեար մէջ
ան անուն, մեր “Յացակի,” 26, 560, 896, 898: Ուրիշ զոյց մէջ
է զամ. Ամկար պատմունին եւ Արգարու, մեր “Յացակի,”
48, 747 (Թ. 313, Թզ. 277ր): Արգար եւ Թագեւուն նաև Ա-

